

ՀԱՅԱՅԱՍՏԱՆ

Լ Ր Ե Պ Ի Ր

ՔԱՂԱՅԵՆ, ԵՊԻՍԹՈՍ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

Տարեկան գին կանխիկ շուրջ 100 :
Այս Լրագիրը ամեն երկուշաբթի օրերը կը հրատարակուի :
Պոլսի գաւառ գացած Լրագիրներուն փոստային ծախքը անոցին վրայ է :

Իր շահին համար շուրջ մը հրատարակելու ուղարկելու պիտի ջնարի 40 փարսյ :
Նորաստի գրքը ծախուցուց մը քիչ է :
Գուրակն եկած նամակներուն փոստային ծախքը իր կողմէն ղեկի ձեռքի :

ՔԱՂԱՅԵՆ

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐՆԵՐ

ՊՕԼԻՍ 13 ՓԵՏՐՎԱՐ

Իտարեկան ինքնակալին բժշկապետ մեծապատիւ Սարգիս Եփեսոսցի, որ բժշկութեան կայսերական դպրատանն ալ գերազանց տեսուէչ է, նոյն դպրոցին յառաջադիմութեանը համար քանի մը կարգադրութիւններ ըրաւ : Արեւի երեւելիներն ասոնք են : Կայսերական բարձր հրամանաւ մէկ բըժշկական դպրոցի խորհրդոյ ատեան մը հաստատեց : որուն նախագահ ինքն բժշկապետն է . և խորհրդական անդամներն են նոյն դպրատան մարտիրոս Գոթոս (Օսման պէյը . դպրոցին ուսմանց վերահսկողները . վերին դասուն դասաւանդները . ըստորին դասուն դասաւանդներն մէկ քանին : Սարժէքի ղեկավարական հիւանդանոցին բժշկապետ Գոթոս շիւսէլին պէյը . և Երեսօրէի դրան ղեկավարական հիւանդանոցին բժշկապետ Նուրի պէյը : Առեւտրին տեսնողները բժշկական Երեսօրէի պէյը : Բժշկական դպրոցին երկրորդ կարգի առաջին դասուն դասաւանդն է : Այս աստիճան գործը պիտի ըլլայ բժշկական դպրոցին կարգադրութեանը վրայ հակել . ուսմանց մէջ յառաջադիմութեան գտնելու գիւրբին կերպ մտածել . և ընդհանրապէս բըժշկական գիտութեանց վերաբերեալ ուրիշ հարկաւոր բաներ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՐԱՅ ԼԵՊՈՒՆՅ

Մարդկային բնութեան անխիւ ժառանգութիւնը յոգաւոր լեզուն ընկերութեան առաջին կայն է . որ կը յայտնէ և կը յաւերժացնէ մարդոց քաղաքական միութիւնը . անասուններէն անմար, մինչ չեւ անգամ թռչունները և շարժողակները մէկ յոգաւոր կամ տարբեր ու անփոփոխ ձայներով մէկ լեզու մը ունին . այս լեզուները ձայնին ստան կամ տան և երկու անգամ կարողութեան պահանջն ըլլալով, անասուններէն հիշ մէկը բանական լեզու չունին . այսինքն անոնց տարբեր ձայները հաստատապէս և զանազանաբար գլխաւոր դաղափարներ կ'իմացունեն, մեր գաղափարները բառերով յայտնելու կարողութիւնն մեր յիշողութեան շարունակ կրթութիւնը կը հաստատէ . և առանց յիշողութեան ինչ կ'ըլլայ դաստիարակութիւնը . մարդս իսկ սերուն միջոցաւ եղած է բանական էակ . խօսքն է որ հասարակաց կ'ընէ ամէն տեսակի նկատուածները, զգացողութիւնները . և անհաստատ ատմաները, ասկից կը ծնանին գիտութիւնները, արուեստները, կրթութիւնը և մարդկային տեսակին կատարելաւ ըլլալու կարողութիւնը . լեզուն բարոյական և ֆիզիքական կարողութեան պէս նկատելով մարդոց ընդարձակ կ'երեւի, բայց ձայներուն ընտրութիւնը եղանակները, միաւորութիւնները մարդոց ազատ կամքէն կախում ունին, բնական սրբա մարանութիւնը անշուշտ ասոր վրայ ներդրած

Բժշկապետին ըրած նոր կարգադրութեանց երեւելիներուն մէկն ալ այս է, որ բժշկական դպրատան նոր դասաւանդ մը առնել պէտք ըլլայ նէ, այն պաշտօնին հետամուտ եղողները մէկ սեղ ժողովուն, և իրարու հետ վիճարանելով քննութիւն մը ըլլայ յիշեալ ատեանին առաջը . և սի որ այն վիճարանութեանը մէջ քաջ և յաղթող հանդիսանայ նէ անկող վարժապետութեան առեւտրի : Նոր օգուտը շատ է . ամէնէն երեւելին այն է որ բժշկապետը անձամբ տեղեկութիւն մը կ'ընտանայ և մէկ դասաւանդին բաւականութեանը վրայ . ուրով ամէն մէկը իրենց բաւականութեանը և հրմտութեանը չափովը իրենց պատշաճաւոր գործոցը մէջ բանեցնելու մեծ յարմարութիւն կ'ունենայ . և ամէն աշակերտ ալ ջանք կ'ընեն որ բժշկական արուեստը աղէկ սորվին . որպէս զի իրօք աղէկ բըժիշկ ըլլան . որովհետեւ այս կարգադրութեանց ետքը միայն տեղաւոր առաջը աղէկ բժիշկ կարծելի իրենց արուեստ չի բերեր :

Պ. Յովհաննէս Չամչեան, որ ժամանակէ մը ՚ի վեր մեծապօք տեղութեան պատերազմական գործոց տեսուչ նախարարին (սերապէր փաշային) թարգմանէ էր, բարձրագոյն դրան թարգմանչաց սենեակը (թերթիման օտասին) բաղկացնող յարգի անձանց կարգն ու աստիճանը անցաւ :

Խոնեայի կուսակալ Տուսթէմ փաշային խաբոսի Բեհիստի-Բեհիստի Լոսէր Գայիզ Եփեսոսցի յանձնը ունցաւ :

Վառնայի խայտաբաժ Սէհմէտ փաշայի խաբոսի Բեհիստի-Բեհիստի Բեհիստի Եփեսոսցի :

Անցեալ շաբթու փետրվար 6 երկուշաբթի քիշերը Օրթագիւղ հումաւական հայոց եկեղեցին գողերը մտեր են, սակեղէն և արծաթեղէն 40 հազար զուգու չի չափ տարեր են : զեռ չի դանաւեցան գողերը :

Պրուսա քաղաքին դիւքը շէշլ Կալիլի առաջը անանկ մին է որ նօքոս հովը հան ուրիշ տեղերէն շատ աւելի սաստիկութեան կ'ունենայ : Այս տարուան յունիսը ամսու մէջ փաշա նօքոսը ասկից առաջ տեսնուած բաներէն չըլլալը լրատող կը հասկընայ թէ ինչ աստիճանի սաստիկութեան ունեցած կ'ըլլայ : Սաստիկ ցուրտ եղաւ, որ մէկ երկու օր մը խանութները չի բացուեցան . նօքոսը այն ցուրտերը անցնելէն ետքը սկըսաւ . անանկ սաստիկութեամբ որ գիտես թէ պիտո ամուր շինուած տունները անգամ պիտի փլցնեն : Յունիսը 14 ին առտուանց Ժոնալ քը Կոնստանտինօլը լրագրին թղթակիցը կը գրէ որ, մեր տունը թէ սրահը և թէ սենեակներուն մէջ պատուհաններուն ապակիներուն կտորուտեցնելովը լեցուեցաւ . քանի մի ապակի չըլլաւ նակներ (չէրչիլէներ) ալ տեղէն հանուելով սենեակին մէջ տեղը նետուեցան . պատին վրայ կախուած պատկերները մարդու ձեռքով հանուածի պէս իրենց կախուած տեղէն կը հանուէին գետինը կ'իջնային . կախուած կանթեղները և ջահերը (ալիզները) վար կ'իջնային ու կտոր կտոր կ'ըլլային . սօպա գտնուած տուններուն ծխները խողովակները (պոռուները) հովը տեղէն կը հանէր ու հեռաւոր տեղեր կը նետէր . տըներուն վրայ կ'ըլլային (բրիւն միտ) չի մնաց . փողոցները կ'ըլլային կտորուտեցով

է . բայց նաեւ կ'ըրբերը, ասորմակը, գործարաններուն փափկութիւնը և ընկերութեան վիճակը, քիչ բառերէ բաղկացած առաջին լեզունները, զանազ խօսող մարդոց բարուց և գաղափարներուն պէս յստակ, պարզ ըլլալով, իրենցմէ ելած ամենակատար լեզուաց հետ խառնուելով բընապէս կարուեցան, ինչպէս որ առաջին աղբերը կարուած են պատմութեան ձանջուցած աղբերուն ծնունդ տալով . ինչպէս որ սերմը անցայտ կ'ըլլայ երբ որ սուսկը իր ծաղիկալ գլուխը օդոյն մէջ կը վերցնէ, այսպէս ալ առաջին արմատները հողին մէջ կ'իջնան, երբ որ ծառը հեռուները կը տարածէ իր կանանչագեղ ճիւղերը : Իսկ թէ որ առաջին լեզուն բնաբուերը կ'երեւի որ այսօր ճըշմարիտ գիտունները հոգ չեն ընեն, չեն յուսահատիր մայր լեզուներուն թիւերը հաստատելու, այսինքն անոնց որ գլխաւոր բառերուն մէջ, անոնց մով կը բաղադրուին, և քերականական հորովմանց մէջ, որ կ'ընդունին, և զուգադրութեան մէջ որ կը հետեւին, ուրիշ լեզուներէն անկախ մէկ եւ զանակ մը կը ցրցնեն, մինչեւ անգամ այս մայր լեզուները մէկ հեռաւոր նմանութիւն մը ցրցնելով իրարու, ազատաբար մէկ միութեան մը հը նարաւորութիւնը յիշելով, իրենց մէջ ցեղ ցեղ կը բաժնուին, որոնց մէջն երբեք մէկը մէկ հին գերադանցութիւն մը չի կրնար ցրցնել : Արդարեւ ինչ եղանակաւ մէկ լեզուի մը հնութիւնը կը ճանչանաք . գլխաւորապէս ձայնաւորներէ բաղադրուած մի պէտք է ըլլալ, ինչպէս Սթաիթեանը, Օսմանը, Պարսկերէնը, Վրացերէնը, Քառասիսը ու Իսրայիլը, բայց այս լեզուները բարբառ վին ձայնաւորներով ըլլալով հիշ մէկ կերպով իրարու չեն նմանիր . ամէնէն հին լեզուն միավանկ մի

պիտի ըլլայ, ինչպէս Պ. Առեւտրի կ'ուզէր մեզի հաւատացնել . լատեր որ չինացոց, թեբացոցոց, թեթիսոցոց և սիամու լեզուները այս ենթադրութեամբ առաջին լեզուները ըլլան, բայց հընչ մուսքի կողմանէ ամենեւին կեղծաց ու խափշիկներուն լեզուացը հետ նմանութիւն մը չունին, թէ որ լեզուները քննել ուղեք իրենց քերականական ու զուգադրութեան ձեւերովը, անոնցմէ անանկներ պիտի գտնանք մէկ կողմէն, որոնց մէջ սեռերուն, գէմբերուն, եղանակներուն և ժամանակներուն կատարկութիւնները ամենափոքրին և ամենափոքրիկ զուգադրութիւններով յայտնուած են, ինչպէս Սանսքրիթի, Կըրպիերէի և Յունարեւի մէջ, միւս կողմէն, անանկներ պիտի տեսնենք, որոնց մէջ այս բոլոր կատարկութիւնները, թէ պէտ միշտ խորհրդածութեան հարկաւոր են, բայց տարտամ անորոշ, մանկական, կամայական բառերով շինուած են, ինչպէս չինացոց, կեղոց, խափշիկներուն, և նոր շրջանային լեզուներուն մէջ . կ'ըսուի որ այս վերջին լեզուները շատ հին ըլլալու են բնութեան աւելի մօտ ըլլալուն հաւմար, բայց պատմութիւնը մեզի յայտնի կ'ապացուցանէ որ երբայցեցիները, հնդիկները և յայները, եթովպացիներն, կեղտերն և չինացիներն առաջ կային :

Ուրեմն անտարբեր է, ուրից որ սկըսինք համրել գրութեան գիշերուան մէջ կարուած շղթայի մը մանեակները, առաջ պիտի նշանակենք հնդիկ ու գերմանական լեզուներուն ցեղը, որ Վանդէս գետին եղբրէն բանելով մինչեւ Իւլանտայի եղբրները կը իստուին, այս ցեղին գլխաւոր տեսակները աշխարհագրական կարգին մէջ իրարու կը հետեւին, որ պիտի նշանակենք, Սանսքրիթ լեզուն

Լեզուեցան :

Յուրան ալ ուրիշ աղէտքներ բերաւ : Պրուսա յէն Իտրէնուս երթալու ճամբուն վրայ Կաթիլի զինուորներէն երեսուն հոգի սառեցան մեռան :

Սէկ գնդապետի (քոլ աղապի) մը ստրերը սառե լով անխտանացան . երեսունի չափ ձի Պրուսայի մօտ տեղուանք սառեցան : Այն օրերը շատուոր Կաթիլի զինուոր Պրուսայէն ելած Լիտայի ցամաքա կողմը իրենց երկիրները երթալու ճամբայ ելած գտնուեցան . կարելի է թէ ասոնց ալ վնաս եղած ըլլայ . թէպէտ սակաւին բան մը լսուած չէ :

Պրուսայու կուսակալ բարձրագոյն Սարիմ փաշայի եղբոր այս դժուար պարագայներուս մէջ իրեն անաչառ մարգարտութիւնը ցրցուց բանալը գտնուողներուն վրայ : Թեթեւ յանցանքներով բանալը գտնուածները ամէն ալ աղատեց . աղա տելը պատշաճ չի տեսնուածներուն անանկ աղէկ հոգի և խնամք տարաւ որ իրենց տունն ըլլային նէ ասանկ աղէկ չէին նայուեր :

Բանտին մէջէն կրա կը պահաս ընել չի սուաւ . ամէն օր բանալը աւել լել կուտար որ տարաւ թեանն այն անմարտութիւն ներուն գողընքը բանտարկեալները չի նեղէ . և շաբաթը քանի մը անգամ բանալը գտնուողներուն ապուր կը խրկէր :

Սէլանիկէն ժողովուրդը քննարկութիւն կը գը բին յունվար 31 (19) ին : Չմեռուան սաստիւ թեանը համար՝ կուսակալին պարտը տեսնուելու գործերը ամէն ալ երեսի վրայ մնացած են : Այ ցած շաբթու առատ ձիւն եկաւ և սաստիկ ցուրտ եղաւ : Տերմաչափ գործը Ռօմիւսի ցուցակին վրայ , սառի սաստիճանէն 10 և 12 սաստիճան ալ աւելի սաստիկ ցրտութիւն կը ցրցընէր : Օդը քիչ մը աղէկցաւ . բայց ետքը նորէն ձիւն եկաւ և սառուց եղաւ :

Կարօվայի բնակիչները անմարդի անապատի մէջ մնացածի պէս են . ձիւնին շատութեանը համար մօտակայ քաղաքներէն և գիւղերէն գացող եկող չի կայ : Սեծապատիո Պէսիմ փաշայն որ զօրք գը բերլու համար գացած ըլլալով հոն կը գտնուէր , ըստիպուեցաւ իրեն գործը ես ձգել մինչեւ գաբուն :

Մանասղորի ճամբաները ձիւնով գոցուած և անգործադրելի ըլլալուն համար բաւական ժամա նակ է որ այն տեղէն սուրհանդակ եկած չունէր :

Պերջին անգամի այս քաղաքէն առնուած լուրը աղէկ բան մը չէ : Յունաց գեղեցիկի և փառաւոր դպրատունը , որուն լոմբնալը միայն տարի մըն է , յունվար 10 ին կէս օրէն երկու ժամու չափ առաջ հրոյ ճարակ եղաւ : Արտիկ տեսնուելուն պէս՝ առանց ժամանակ անցընելու , տեղւոյն թէ քաղաքական կառավարութեան և թէ զինուորական կարգի մեծերը բազմաթիւ մարդիկներով կրակին տե

ղը հասան . և զինուորական հրամանատարաց մէջ մեծապատիւ Լպտի փաշայն և յունաց մեարապօ լիտ Տ . Երեսամար երեսելի եղան կրակը մարե լու համար ցրցուցած ջանքովին :

Սերէզի տօնավաճառը (բանայիրը) փետրվար 8 էն ետքը շատ չանցած պիտի բացուի : Աղէկ երթալուն յոյսը՝ ճամբաներուն բացուելուն և ապու հով ըլլալուն կապուած է :

Պարտատու գաւառին ներսի կողմերը կա տարեալ հանդարտութիւն կը տիրէ : Կուսակալ բարձրագոյն Լպտի փաշայն չորս ամիս է որ Հիւսէ գացած էր , քանի մի խառնարար ապստամբնե ըր գաղելու համար , որ գլուխ քաշեր էին , և Բան զիմի կանաններուն հնազանդիլ չէին ուզեր : Գործը յաղուութեամբ լոմբնուց . և մօտ օրերս Պաղ տատ կը գաւաճայ :

ԱՐՏԱՐԻՆ ԼՈՒՐԵՐ

ԳԱՂԱԻԱ : Հերո բամին Պէղիէ քաղաքին օրագիրը յունվար 11 ին , և անկէջ առնելով Գեղա օրագիրը յունվար 17 ին կը պատմէ :

Ճամանակէ մը ՚ի վեր այս քաղաքը փայտալ աշխարհորք անուանով ընկերութիւն մը կար . որուն անդամները 60 հոգի մը կ'ըլլէին . 1848 ին յունվար 28 ին հրատարակուած օրէնքին համեմատ՝ այս ընկերութիւնն այն տեղի քաղաքական կառավարութեան խնայուցած էր որ տեղ և ինչ բանի համար ժողովուրդը . և ընկերութեան հիմնադիրներուն , գործակալներուն և հոգաբարձուներուն սիլ բլուլը : Բարձրակին ստիկանութեան վերակացուն (բօ լիցիային մեծը) հրաման հանեց գեկտեմբեր 31 ին որ այս ժողովաւորին գոցուի : Այս հրամանը ՚ի գործ գնելու մարդը ներկայացած առենը ժողովըր գումարուած էր . ներկայանալուն նպատակը իմացան նէ՝ ժողովոյն նախագահը Պ . Ուրէն ըսած ըլլայ , (ինչպէս որ կը պատմեն) , թէ « ժողովուրդը ինքնիշխան է . կառավարութեան կողմէն հրաման առնելու չորսպատէր . յունվար 28 ին հրատարակուած օրէնքին 14 երրորդ յօդուածը մեզի իշխանութիւն կուտայ որ ժողովուրդը . ուստի այդ ըրածիդ դէմ կը բողոքեմք , և մեր կամուք առանց բանութեան ասկէջ չեմք ցրուիր ու : Ստիկանութեան մարդը նորէն ասոնց ցրուելու հրաւիրեց նէ՝ ծանր խօսքեր լռելէն զատ ձեծ ալ կերաւ : Այն միջոցին ստիկանութեան վերակացուն երկրորդը և քաղաքապետը և արգարութեան գործոց հոգաբարձուն վրայ եկան . բունի ասոնք ցրուեցին , և գլխաւորներէն ալ Պ . Ուրէնը , և երկուք ալ ուրիշ մարդիկ բանալը խրկեցին : Հասարակութիւնը ժողովուրդեցան այս մարդիկը ուզեցին և սղտիկ խու

վութիւն մըն ալ հանեցին , բայց բռնուած մարդոց օգուտ մը չեղաւ : Արնայ ըլլալ կ'ըսեն վերու յիշեալ օրագիրները , որ ժողովքը օրինաց գէմբան մը չունենայ . սակայն որովհետեւ բռնուողներուն վրայ գառաստան պիտի ըլլայ , հասարակութեան պէտք չէր օրինաց պաշտպան ըլլալու պատճառանքով խառնութիւն և ապստամբութիւն հանել :

Փարիզու ստիկանութեան վերակացուն բուրը հեղինակներուն և գիրք տպողներուն և գրաւաճառներուն և գրատուն ունեցողներուն մէկ շրջաբերական գիր մը գրեց . որուն մէջէն՝ գրոյն միտքը հասկընալու չափ բան հոս գնելը պատշաճ գտնուեցինք :

Պարոնայք : Բանտերու կարգադրութեանց մէջ մոցընելու հարկաւոր աղէկութիւններուս մէկը՝ առանց երկբայութեան , ողջամիտ և ապահով մտաւորական կրթութիւն մը հոն մոցընելէ է , աղէկ գիրքեր կարգադրելով : Բանտարկեալներուն աչքին առջեւէն անխնայութիւն քարուղղ օրագիրներն ու դէշ գրքերը հեռացընելը միայն բաւական չէ . որ ասանկ գրուածքներ բանտերուն մէջ շատ ընդունելի կ'ըլլան : Արիկայ ես հոգացեր եմ . և ասկէջ գալու վնասները գաղաթած են : Այլ պէտք է անոնց միտքն ալ զբաղեցընել . անոնց բարոյական ամուր բունել . և ընտանեկան կապոյ և ընկերութեան հիմն եղած սղղունքներուն հետ անոնց միտքը ընտելցընել : Այս գործոց մէջ ամէն բարեխիտ մարդիկ ինձի օգնական ըլլալու են . որուն գաղափարը միտքս ձգուի է նոյն իսկ հասարակապետութեան նախագահը : Արքիւս գործոց պաշտօնէն և Ան բամի կառավարութեան ատեսնին հետ խորհրդակցելով որոշեցի որ՝ ստիկանութեան տունը ամէն գաւառի մէջ մէկ մէկ գրատուն ըլլայ . և ամէն մէկ բանտի բանտապետներուն ուղածին չափ գիրքեր անկէջ խրկուին : Բայց գաւառին մասնաւոր ծախուցը ցուցակին մէջ առանկ բան մը նշանակուած չըլլալով , և այս ծախքիս համար գաւառական սնուակէն ստակ չի կրնալ ուղերով՝ հեղինակներուն և տպագրիչներուն և գրալաճառներուն և գրատուն ունեցողներուն առատաձեռնութեանը կը դիմեմ , որ ըստ գրատուն հիմնու ինձի ձեռնուտ ըլլան : Առանց վերակացուն նախարարին ալ պիտի աղաչեմ որ հրաման ընէ , որ աղաչայն գրատուններուն մէջ որ ընտիր գրքէն երկու կամ երեք օրինակ կայ նէ՝ անկէջ մէկ հասը մեզի տայ ո :

Մտքը գրեւէն ետքը կը յորդորէ որ ամէն մարդ իր կարեացը համեմատ կամք ընէ այս բարի և մարդասիրական գործոց հաղորդ գտնուելու : Առան սղղի կառավարութեան աղէկ և օգտակար և հեռուութեան արժանի գործն է ստիկայ . և կը յու

հին առենը բոլոր Հնդկաստանի մէջ կը խօսուէր , Սանքրիթէն կ'ըլլէն Տէվանակար , Հնդկաստանի ամենապարզ լեզուն , թամուլըրը և Տէքանի մէջ խօսուած ուրիշ շատ լեզուները , Սանքրիթ լեզուն՝ յունարէնի մէջ ունեցած բազմաթիւ արմատներէն զատ , նաեւ իր բազմաթիւ հօլովմունքներուն և ընդարձակ խոնարհմունքներուն կողմանէ շատ կապակցութիւն ունի Լըրոպայի մայր լեզուներուն հետ , առաւելագոյն յունարէնին և լատին ներէնին հետ :

Պարսկերէնը մեզի երեք հին լեզու կը ցրցընէ , Տանտ՝ որ սրբազան լեզու եղած կ'երեւի . Բելլի՝ հին մարաց լեզուն , և Պարսի՝ պարսից լեզուն , ուրիկց կ'ըլլէն պարսկերէնը և քիւրտերէնը , լեզուաց այս ամէն տեսակներուն մէջ շատ գերմանական բառեր կը գտնուին . քերականութիւնը՝ որ Սանքրիթէն աղբաւ և անկատար է , շատ կերպով գերմաներէնին և անգլիերէնին կը մօտենայ , Սանքրիթին մէջ անձանթ եղած , ուր բաղաձայնները Պարսիին մէջ կան . յունաց լեզուներուն տեսակը մեր աղէկ ձանձան տարբեր լեզուաց տեսակին մէկէն է , բուն էլէնիքան երեք հատ լեզուներ , Իտրիկեան՝ որ բոլորովն մեռեալ է . Իտնիկեան՝ որուն հետ կ'երեւայ որ հիմնական յունարէնը շատ կապակցութիւն ունի , վերջագոյն խառնելով որ հին առենը Իգալայի մէջ տարածուելով լատիներէնին ծնունդ տուաւ . Սլաւոն լեզուներէն ելած են իլլիրեան՝ սլաւոնը , բոլոնացուց լեզուն , պօհլեմեանը , ուստերէնը և վանտ լեզուն զանազան ցեղերը , որոնք իրենց հօլովմունքներով , և ուրիշ շատ կտորներով յունարէնին կը մօտենան . Թաքթաց և գեթթաց լեզուն անշուշտ այս տեսա

կին մէկ հին ձիւղն էր , գերմանացուց լեզուին տեսակին մէջ մէկ հին բաժանում մը կը տեսնուի : Պրիզոն , Քրանչըք , սոքոմնական , անգլիական՝ սաքսոնական և ալեմանիք լեզուները թէթօմնիկեան ձիւղը կը կազմեն . ինչպէս որ մանսօ կօթիք՝ որ իւլֆասի աւետարանները ստով գրուած են , իսլանտեանը՝ և նոր իսլանտեանը իր երկու գլխաւոր լեզուներուն մէջ , շուետերէնը և թանուերէնը կօթիքեան ձիւղը կը բաղկացընեն , այս ձիւղերը կ'երկարին յունարէնին և լատիներէնին պէս :

Սէկ կողմէն , այս մեծ ցեղին մէջ անգամ , որ ամենակատար մայր լեզուներով բաղադրեալ է , ուրիշ շատ հին ցեղեր կը տեսնենք , բայց անարուեստ կերպով դուգադրեալ ըլլալով՝ իրենց քերականութեան մէջ ամենեւին նմանութիւն մը չեն ցրցընէր . ոչ իրենց մէջ , և ոչ հնդիկ՝ գերմանական լեզուներուն հետ . ինչպէս են Լըրոպայի աբեմոտեան կողմը եղած կեղտեան լեզուները , որոնց գլխաւոր տեսակներն են երսերէնը՝ որ գեոլքոսի ու Իուրանայի մէջ կը խօսուի , կալիցերէնը և հիմիլերէնը՝ որ կալիցիայի տերութեան մէջ կը խօսուին , և մասնաւորագոյն ըսելով կեղտերէնը՝ որ ստորին պրէթօնը մէկ խառնուրդն է աւնոր : Իսբանեան թերակղզուց մէջ իսլերեան կամ քանթապըր լեզու մը կար , ուրիկց մեզի օգտակար մնացորդներ կը թողու բակիացուց լեզուն , և որն որ կեղտաց լեզուն մօտ ըլլալով իր առջի պարզութեամբը , ըստ մեծի մասին՝ անկից կը բաղկանայ բառերով , Իգալայի ու Յունաստանի մէջ եղած բերասիան , Թրասեան , իլլիրեան , էթրիւսերեան և ուրիշ լեզուները կորուած են փիլիսոփայներէն չի նկատուած . կարելի է որ աղբանացուց լեզուն իլլիրեանին մէկ կտորն է . այս բոլոր հին լեզուներ

ուն կտորուանքներէն , և ասոնց լատիներէնին հետ ունեցած խառնուրդէն , վերջագոյն գերմանական լեզուներուն հետ պալօնեքէնները , և արաբերէնները ծնած են խառնուրդ լեզուներէն , ինչպէս են վալաքերէնը , իտալերէնը , բրօլէտուլը , գաղղիերէնը , սլաւոնացուց և բօրթուքէններուն լեզուն : Լըրոպայի հիւսիսային արեւելեան գին սիլիքօ՝ սարմաթիք լեզուաց մեծ ցեղին ցրուած կտորուանքները կը տեսնուին , և այս է ֆիներէնը , իսթաներէնին և լիվոնեանին հետ , որն որ կրնայ մարդքս երկրագունդիս բոլոր լեզուներէն կամ գրեթէ Լըրոպայի լեզուներէն տարբեր բունել . լաբոներէնը , բերմաներէնը ուրալեան և վօրխ լեզուներուն գէս ՚ի երկայնութիւնը տարածուած ուրիշ տարբեր լեզուներուն հետ , հունգարիերէնը , որ այս գաւառներուն բնիկ եղած լեզուն է , միշտ ցեղի մը կերպարանք կը ցրցընեն . բայց լեթիանեանին և իր լեզուացը մէջ , հնդիկ՝ գերմանական լեզուներէն տարբեր լեզուի մը երեւոյթ կը տեսնանք իր արմատներով , և որն որ իր քերականութեան մէջ զարմանալի նրբութիւններ , և սիլիք լեզուներուն անձանթ հարստութիւններ ունի , վերջագոյն յունարէնին հետ շատ հաւաստի կապակցութիւններ ունի :

(Սանքրիթէն կ'ըլլէն Լըրոպայի Գաղղիական Իտրիկէն Լըրոպայի աղաչիքս Ղեմարանի ստուրթ Լըրոպայի Լըրոպայի որ յիւսիսային) :

սամբ որ եկեալ իրաւի հիւանդանոցը, որ անառակներուն բանտի պէս ալ է, աղէկ և օգտակար բարոյական և խրատական գիրքերով զարդարուած գրատուն մըն ալ ըլլայ, ինչպէս որ դպրատուն եղաւ. և այն տեղի գիրքերովը չէ թէ միայն հոն խրկուած տղայքը կարդալ սորվին և բարոյապէս ալ վարժուին, այլ և այն հիւանդներն ալ որոնց հիւանդութեան աստիճանը ժամանակ և կարողութիւն կրնայ թողուլ կարդալը, մտաւոր պատուական մէկ զբօսանք մը ունենան:

Ստիպուած է որ մէկը մէկ օտար տէրուէ մը երկիր կամ կառավարուէ գիւանդ մէկ կարևոր գիրք մը խրկելու ըլլայ նէ՛ այն գրոյն ստորագրուած թեր ստույգ ըլլալուն համար քանի մը տեղացի վկայութիւնները կ'առնուին. և այն վկայութիւնները նոյն իսկ գրուելը գրուած թղթոյն վրայ կը գրուին: Երբեմն անանկ կը պատահի որ՝ գիրքը շատկէ կ'ըլլայ. և սովորական վկայութիւնները ամէնն ալ գրելու բաւական ըլլալու չափ թուղթին վրայ պարագայ տեղ չի մնար: Այս վկայութիւնները սովորականէն պակաս ըլլալով գրոյն հաստատութիւնը չի տկարացընելու համար՝ այն վկայութիւնները նոյն իսկ դրեւուն վրայ կը գրեն. որով տակի մնացած գիրքը չի կարգացուէրէն զատ վրայի վկայութիւնն ալ կը պլըզնի, և թէ որ խորագրած է նէ՛ գրելու չի ձանձուիր: Այս ուրիշ կերպ ձարը որպէս թէ գտած են ու մանք. վկայելու թղթին վրան ուրիշ թուղթ մը փակցընելով կ'երկրնցընեն. և վկայութիւնը անոր վրայ կը գրեն: Իսկ այս ալ այն անտեղութիւնը ունի որ՝ կրնայ այն ետքէն փակուած թուղթը վրը թիւ և կորսուի. և վկայութիւնը բարձրակին չառնուածի պէս ըլլալ:

Այս Զարը Գլանարդի կառավարութեան արգարութեան գործոց տեսուչն ու արտաքին գործոց տեսուչը մտածելով հետեւեալ կարգադրութիւնն ըրին. և կառավարութեան պաշտօնական ծնիթէօր ըստգրին մէջ հրատարակեցին. որ այդպէս ստուգութեան վկայութիւններուն սովորական ճիշտ չի նայուի. միայն վկայուելու թղթոյն ըստ անցընելը որքան վկայութիւն գրելու բաւական կ'ըլլայ նէ՛ այնքանը բաւական սեպուի. գրի վրայ վկայութիւն գրել կամ ետքէն վրան թուղթ փակցընել չըլլայ:

Հասարակապետութեան նախագահին փոխանորդը Պ. Պուլէյ, ասորիւն 11 էն մինչև գեղ տեմբեր 31, իր պաշտօնին համար պետութեան գանձէն առած թուղթը որ 35,000 ֆռանք կը հասնի, թաղերու վրայ կապի ըսաւ, որպէս զի ամէն մէկ կողմը հասարակաց բարեբարութեան և օգտին գործածուի: Այնպէս 4,300 ֆռանք ալ նախակրթական գործատուներու համար ձգեց անոնք հոգացող խորհրդականներուն ձեռքը:

Ինկիլիզի օրագիրը յունվար 17 ին հրատարակած թերթին երրորդ տպագրութեան մէջ կը գրէ. « Հիմայ լեցինք որ Գլանարդի երբեմն թագաւոր՝ ուի Գիլըրը այս առաւօտուս յանկարծ մեռեր է: Այս համբաւ հիմունքով կամ անհիմն ըլլալը ստուգելու ջանացինք ալ նէ՛ չի կրցանք մէկ ստույգ ըստ մը առնել: Առտի մէնք ալ այս լուրս ըլի իրբև համբաւ մը կը հրատարակեմք. ստուգութեանը երաշխաւոր չեմք »:

ԱՒՍԳՐԻԱ: Չայն մը ելաւ անցածները, որ պէս թէ գազանի խորհուրդ մը կայ տէրութեան հակառակորդներուն մէջ, որ յանկարծ ոտք ելել մը պիտի ընեն. և օրն ալ իմացածի պէս կը զբուցէին. որպէս թէ յունվար 6 ին կամ 7 ին պիտի ըլլայ: Այն օրերը շատ զօրք ժողովուեցաւ Վիեննա, որոնց թիւը 50,000 ի մօտ կը հասնէր. և գրեթէ ամէն տուն զինուոր գրուեցաւ, որպէս թէ ձմերուցները տեղ չի մնալուն համար: 80,000 ի չափ զօրք ալ Վիեննայի մօտ տեղերը պատրաստուեցան. որ ամէնը մէկէն երեք օրը կրնային քաղաքը լեցուիլ: Այս կարգադրութիւնն վերջիջեալ խօսքին հաստատութիւնն առաւ:

Մաճառի պատերազմին ատենը Պուտայի պաշարման մէջ մեռնող աւստրիացի Հէնցի զորապետին այրի կինը իւր ամուսնոյն անտուկէն ելած քանի մը ձեռագիր, նամակ, և ուրիշ ասոնց պէս գրուածքներ տուցց. որոնք Մաճառի պատերազմին մանրամասն պատմութեանը վրայ շատ պիտանի տեղեկութիւններ կուտան: Յայտնի է որ՝ երբ որ մաճառները յաղթուեցան և գլխաւորները փակսան նէ՛ Աստրիայի կողմէն կատարեալ թողութիւն գրուաւ մաճառներուն Արօրից զորապետը, որ իւր ազգին մէջ Քոչուլիին հաւատարմար մարդ մըն էր, և ազգապետութիւնն ալ վերջին ատենները Քոչու-

լիները Քրեմլը քաղաքը եղաւ: Իսկ այս լուրս հաստատուն հիմ մը չունի:

ԳԵՐՄԱՆԻԱ: Հօլանտայի Լահէյ քաղաքը գաղղերէն տպուած բիպլիօթոք անուն ըզգիրը Վուրդեմպերկի թագաւորին ու Սառտենիայի թագաւորին կառավարութիւնը իրարու հետ կը բաղդատէ: Այս յօդուածն երկու կառավարութեանց վրայ ալ հետաքրքրական է գիտնալու արժանի տեղեկութիւնները պարունակելուն համար այս տեղս զնեղ պատշաճ տեսանք:

« Վուրդեմպերկի և Ռիեմնդէի հիմնական վիճակներուն մէջ արտաւայ մէկ նմանութիւն մը կար: Ինչպէս որ Վիքթօր Լամանուէլ Սառտենիայի թագաւորը, անանկ ալ Կուլյօմ Վուրդեմպերկի թագաւորը կառավարութեան ժողովքին քակեցին և յրուէցին, որ սահմանադրական կանոնները քննութեան առնելու կանչուած ըլլալով՝ Վուրդեմպերկի երկիրը ճշմարտապէս չէին ներկայացընէր. ինչպէս որ Վուրդեմպերկի գումարուած ժողովքն ալ Ռիեմնդէի ճշմարտ երկիրը չէր ներկայացընէր: Այլ բերանը Վուրդեմպերկի պաշտօնէսնները կը յուսային 60,000 աւստրիացի զօրք իրենց կռակ ունենալու. ետքը սրտէցին որ ժողովքը ջրուէն:

« Վիքթօր Լամանուէլ բանք յաջողութեամբ գլուխ հանեց. արդեօք Վուրդեմպերկի թագաւորին բանն ալ նոյնպէս պիտի յաջող մի: Այս, որովհետեւ այն ընտրութիւնը որ 1848 ին եղաւ՝ կեղծ և շինուած վիճակի մը գործ են. քամկապետութիւն և անիշխանութիւն քարոզող քանի մը մարդոց բան էր. բայց վուրդեմպերկուց բուն հոգին քամկապետական չէ: Վուրդեմպերկուց բուն նապէս յեղափոխութիւնն ուղղ չէն. թագաւոր ուղղ և իրենց ստացուածնցը անք ըլլալ կամեցող մարդիկ են: Ճշմարտ յեղափոխականներուն համբարը այս թագաւորութեանն մէջ գրեթէ անըզ գալի բան մըն է: Յիբաւի վուրդեմպերկուց հասարակապետականաց ժողովքներու (չլուպերու) մէջ յաճախ կ'երթան. բայց սովորաբար ծխախոտ քաշելու և պիտո խմելու, և անհոգութեամբ մը աստեխարսութեան բեռնէն զրուցուած խօսքը մտիկ ընելու գացածի պէս ուրիշ բան չեն նայիր: Վուրդեմպերկուցներէ բաղադրուած չլուպ մը գեղացիի չլուպ կը նմանի: Վուրդեմպերկուցն թէպէտ չլուպ կ'երթայ, բայց այսու ամենայնիւ շատ աղէկ մարդ է:

« Վիեննա տեղ գժգոհ և ծոյլ և փառասէր մարդիկ կը գտնուին. Վուրդեմպերկի քամկապետական կողմն ալ ասանկներն են: Այնք են որ իրենց համոզելովը և հրատարակեցը այս ժողովքս ան գամբը բաղկացուցին. որ հիմայ քակուեցաւ. այս ժողովքը որ ինչ որ ըլլար պաշտօնէից և թագաւորին կամբը նէ՛ կը հախաւկէր. և ասով կրնար այս պղտիկ տէրութեան յաջողութիւնը խոսիլ և չընչացնել, որ մինչև հիմայ երջանիկ և հանգարտ էր: Ար կարծեմք որ Կուլյօմ թագաւորը գործը յաջողութիւն կը գտնէ. որովհետեւ թագաւորը գիտեմք որ լուսաւոր միտք ունի. և Վիքթօրի գիտեմք իր կողմերը մարդոց ընտրութեանը դէմ զնեղովն ալ խելացութեան և հաստատութեանը շան ցրցուց: Վուրդեմպերկի թագաւորն ալ Աստրիայի կայսեր և Սառտենիայի և Հաննովերի թագաւորներուն պէս հասկըցաւ որ՝ այս ժողովքին միտուածը չէ թէ Վերմանիան միացընել, այլ Պուլէին ու ժը ելելընէլ է: Վուրդեմպերկի թագաւորն ալ Վիքթօր Լամանուէլի պէս հայրենասէրներուն բողբոքեց. իրեն հաւատարիմ վուրդեմպերկուցներուն հանձարոյն և զգնութեանը բողբոքեց: Ի հարկէ անոնք ալ ասոր կը միաբանին. և այն ալ տեղը կը գտնէ պետութեան անանկ խորհրդականներ, որ ազգին բազմութիւնը ներկայացընող ըլլան »:

« Վուրդեմպերկի և Ռիեմնդէի հիմնական վիճակներուն մէջ արտաւայ մէկ նմանութիւն մը կար: Ինչպէս որ Վիքթօր Լամանուէլ Սառտենիայի թագաւորը, անանկ ալ Կուլյօմ Վուրդեմպերկի թագաւորը կառավարութեան ժողովքին քակեցին և յրուէցին, որ սահմանադրական կանոնները քննութեան առնելու կանչուած ըլլալով՝ Վուրդեմպերկի երկիրը ճշմարտապէս չէին ներկայացընէր. ինչպէս որ Վուրդեմպերկի գումարուած ժողովքն ալ Ռիեմնդէի ճշմարտ երկիրը չէր ներկայացընէր: Այլ բերանը Վուրդեմպերկի պաշտօնէսնները կը յուսային 60,000 աւստրիացի զօրք իրենց կռակ ունենալու. ետքը սրտէցին որ ժողովքը ջրուէն:

« Վիքթօր Լամանուէլ բանք յաջողութեամբ գլուխ հանեց. արդեօք Վուրդեմպերկի թագաւորին բանն ալ նոյնպէս պիտի յաջող մի: Այս, որովհետեւ այն ընտրութիւնը որ 1848 ին եղաւ՝ կեղծ և շինուած վիճակի մը գործ են. քամկապետութիւն և անիշխանութիւն քարոզող քանի մը մարդոց բան էր. բայց վուրդեմպերկուց բուն հոգին քամկապետական չէ: Վուրդեմպերկուց բուն նապէս յեղափոխութիւնն ուղղ չէն. թագաւոր ուղղ և իրենց ստացուածնցը անք ըլլալ կամեցող մարդիկ են: Ճշմարտ յեղափոխականներուն համբարը այս թագաւորութեանն մէջ գրեթէ անըզ գալի բան մըն է: Յիբաւի վուրդեմպերկուց հասարակապետականաց ժողովքներու (չլուպերու) մէջ յաճախ կ'երթան. բայց սովորաբար ծխախոտ քաշելու և պիտո խմելու, և անհոգութեամբ մը աստեխարսութեան բեռնէն զրուցուած խօսքը մտիկ ընելու գացածի պէս ուրիշ բան չեն նայիր: Վուրդեմպերկուցներէ բաղադրուած չլուպ մը գեղացիի չլուպ կը նմանի: Վուրդեմպերկուցն թէպէտ չլուպ կ'երթայ, բայց այսու ամենայնիւ շատ աղէկ մարդ է:

« Վիեննայի գրամանոյցին (պանքային) վիճակը գեղատեմբեր 31 ին վրայ հիմայ քիչ մը աղէկացած է: Այս ձեռն ստակը այն ատենուան վրայ 1,002,078 ֆլորին աւելի է. և ամբողջ գումարը կը հասնի 30,064,823 ֆլորին: Հասարակութեան ձեռքը պլուտոսած թուղթ ստակին ամէնուն գինն է 50,477,658 ֆլորին. այսինքն՝ գեղատեմբերի մէջ պլուտոսածն է 2,442,640 ֆլորին պակաս: Իսկ է որ՝ հասարակութեան ձեռքը հիմայ այսքան ստակ ելել կը պլուտուի: Բանի մը օրէ՛ ի վեր եկամտից պաշտօնէսայ նախարարը տեղացի մը փոխ ստակ գտնելու կ'աշխատի, բայց չէ կրցած գտնել: Պ. Ուոլիլը յայտնի խօսքով իմացուց որ չի կրնար տալ: Պէճիքայի տէրութեան կողմէն Վիեննա գետապան գտնուող Պ. Օտուլիլիան Տէկուսա՝ քանի մը հոլանտացի սեղանաւորներուն միջնորդեց որ Աստրիայի կառավարութեան ստակ տան: այս սեղանաւորները պատասխան տուին որ, որովհետեւ Աստրիայի տէրութիւնը հիմայ սահմանադրական տէրութիւն մըն է, բոլոր ազգին կողմանէ աւագ ժողովք (տիւէր) մը ըլլալու, և այն ժողովքը այս ոտակին վաճարմանը երաշխաւոր ըլլալու է, որ իրենք սպաւ հովութեամբ տալու կարող ըլլան: Այս բաներուս պատճառաւ համբաւ մըն ալ տարածուեցաւ, որ պէս թէ ասանկ արտաքոյ կարգի ժողովք մը պիտի ըլլայ. և ժողովքին նպատակը կատարուելէն ետքը անիշխան պիտի լուծուի. ինչպէս որ անցած տա-

րինները Քրեմլը քաղաքը եղաւ: Իսկ այս լուրս հաստատուն հիմ մը չունի:

ԳԵՐՄԱՆԻԱ: Հօլանտայի Լահէյ քաղաքը գաղղերէն տպուած բիպլիօթոք անուն ըզգիրը Վուրդեմպերկի թագաւորին ու Սառտենիայի թագաւորին կառավարութիւնը իրարու հետ կը բաղդատէ: Այս յօդուածն երկու կառավարութեանց վրայ ալ հետաքրքրական է գիտնալու արժանի տեղեկութիւնները պարունակելուն համար այս տեղս զնեղ պատշաճ տեսանք:

« Վուրդեմպերկի և Ռիեմնդէի հիմնական վիճակներուն մէջ արտաւայ մէկ նմանութիւն մը կար: Ինչպէս որ Վիքթօր Լամանուէլ Սառտենիայի թագաւորը, անանկ ալ Կուլյօմ Վուրդեմպերկի թագաւորը կառավարութեան ժողովքին քակեցին և յրուէցին, որ սահմանադրական կանոնները քննութեան առնելու կանչուած ըլլալով՝ Վուրդեմպերկի երկիրը ճշմարտապէս չէին ներկայացընէր. ինչպէս որ Վուրդեմպերկի գումարուած ժողովքն ալ Ռիեմնդէի ճշմարտ երկիրը չէր ներկայացընէր: Այլ բերանը Վուրդեմպերկի պաշտօնէսնները կը յուսային 60,000 աւստրիացի զօրք իրենց կռակ ունենալու. ետքը սրտէցին որ ժողովքը ջրուէն:

« Վիքթօր Լամանուէլ բանք յաջողութեամբ գլուխ հանեց. արդեօք Վուրդեմպերկի թագաւորին բանն ալ նոյնպէս պիտի յաջող մի: Այս, որովհետեւ այն ընտրութիւնը որ 1848 ին եղաւ՝ կեղծ և շինուած վիճակի մը գործ են. քամկապետութիւն և անիշխանութիւն քարոզող քանի մը մարդոց բան էր. բայց վուրդեմպերկուց բուն հոգին քամկապետական չէ: Վուրդեմպերկուց բուն նապէս յեղափոխութիւնն ուղղ չէն. թագաւոր ուղղ և իրենց ստացուածնցը անք ըլլալ կամեցող մարդիկ են: Ճշմարտ յեղափոխականներուն համբարը այս թագաւորութեանն մէջ գրեթէ անըզ գալի բան մըն է: Յիբաւի վուրդեմպերկուց հասարակապետականաց ժողովքներու (չլուպերու) մէջ յաճախ կ'երթան. բայց սովորաբար ծխախոտ քաշելու և պիտո խմելու, և անհոգութեամբ մը աստեխարսութեան բեռնէն զրուցուած խօսքը մտիկ ընելու գացածի պէս ուրիշ բան չեն նայիր: Վուրդեմպերկուցներէ բաղադրուած չլուպ մը գեղացիի չլուպ կը նմանի: Վուրդեմպերկուցն թէպէտ չլուպ կ'երթայ, բայց այսու ամենայնիւ շատ աղէկ մարդ է:

« Վիեննա տեղ գժգոհ և ծոյլ և փառասէր մարդիկ կը գտնուին. Վուրդեմպերկի քամկապետական կողմն ալ ասանկներն են: Այնք են որ իրենց համոզելովը և հրատարակեցը այս ժողովքս ան գամբը բաղկացուցին. որ հիմայ քակուեցաւ. այս ժողովքը որ ինչ որ ըլլար պաշտօնէից և թագաւորին կամբը նէ՛ կը հախաւկէր. և ասով կրնար այս պղտիկ տէրութեան յաջողութիւնը խոսիլ և չընչացնել, որ մինչև հիմայ երջանիկ և հանգարտ էր: Ար կարծեմք որ Կուլյօմ թագաւորը գործը յաջողութիւն կը գտնէ. որովհետեւ թագաւորը գիտեմք որ լուսաւոր միտք ունի. և Վիքթօրի գիտեմք իր կողմերը մարդոց ընտրութեանը դէմ զնեղովն ալ խելացութեան և հաստատութեանը շան ցրցուց: Վուրդեմպերկի թագաւորն ալ Աստրիայի կայսեր և Սառտենիայի և Հաննովերի թագաւորներուն պէս հասկըցաւ որ՝ այս ժողովքին միտուածը չէ թէ Վերմանիան միացընել, այլ Պուլէին ու ժը ելելընէլ է: Վուրդեմպերկի թագաւորն ալ Վիքթօր Լամանուէլի պէս հայրենասէրներուն բողբոքեց. իրեն հաւատարիմ վուրդեմպերկուցներուն հանձարոյն և զգնութեանը բողբոքեց: Ի հարկէ անոնք ալ ասոր կը միաբանին. և այն ալ տեղը կը գտնէ պետութեան անանկ խորհրդականներ, որ ազգին բազմութիւնը ներկայացընող ըլլան »:

ՋՈՒԻՑՑԵՐԻ: Վայէ գաւառին կառավարութեան ժողովքը օրէնք մը գրեց է, որով քան տարւելնէ վար եղող երիտասարդներուն խոսիւ կ'արգիլէ ծխախոտ գործածելը, և օրինաց հակառակ գործողներուն սուգանք (ձէրիմէ) և բանա կ'ըստառնայ: Որքան օգտակար կ'ըլլայ ասանկ օրէնք մը այս մեր կողմերուն համար ալ, ուր կը տեսնեմք ամէն ազգի երիտասարդներ, որ չէ թէ քան տարուան, այլ տան տարուան ալ չեղած, ծխախոտ գործ կ'աւան: Սիկաւ քանի որ այս կողմերս տարածեցաւ նէ՛ ծխախոտ գործածողներն ալ շատ ցան, որովհետեւ մեծ դիւրութիւն կայ: Իսկ երբեմն վնասներ ալ կը պատահին: Տղայ մը սիկա-

ուր վառած քաշած ատենը յանկարծ անանկ մէկը վրայ կուգայ, որկէց կը վախնայ կամ կը պատկառուի սպան, տեսնելովը կ'ըջուարի, ուր ըլլալը տեսնելու ժամանակ չունի, վառած սխալը մէկը կը նկատէ: Այն ալ կ'երթայ դիտուած վայրի չոր տառաքներու (թաղի) մէջ կ'ընայ. կը բարձրի, և հըրդեհ մը կը պատճառի: Ասանկ միտներ եղածներ ալ կան:

ՍԱՌՏԵՆԻԱ: Այս տէրութիւնս Ասորիայի հետ հաշտութիւն ըրած ատենէն ՚ի վեր՝ ազգին երեւելի մարդիկը ել կու գոյժ բաժնուած էին. մէկ կողմը պատերազմը շարունակել, և միւս կողմը հաշտութիւնը հաստատել կ'ուզէր: Այս երկու կարծիքն ալ նոյն խիտ անբաժան խորհրդարանին մէջ հաւասակիցներ ունէին. և պատերազմ ուղղ կողմը հասարակութիւնն ալ շատ կուսակիցներ ունենալով տէրութեան նախարարաց դէմ էին, և գործերուն արգելք կու տային. նախարարաց կողմէն խորհրդարանին բան մը առաջարկուեր նէ կամ ուղղակի կը մերժէին, կամ ատոր վրայ խորհիլ պէտք է բերել կ'երկընդունէին, մինչև որ Աստուհնիայի վեհաօրէնութեան որոշումը հարկ սեպեց խորհրդարանէն: Այսպէս ընտելեալ տարբերակները և քաղաքները գիր իրկեց. որ կառավարութեան օգուտը հասկըցող ազգասէր և ինչպէս մարդիկ ընտրեն, որ խաղաղութիւնը իրենց նպատակ բռնելով երկիրը ծաղիկեցնելուն և քաղաքը միտքները լուսն ծարր հոգան: Գաւառները նոր երեսօտիտան խորհրդակցութեան ընտրութիւն եղաւ. որոնց իրատ շատը կամ մեծագոյն մասը կառավարութեան կողմէն են. և խորհրդարանը բացուեցաւ: Ասորիայի հետ եղած հաշտութիւնը հաստատուելուն կամ հերքուելուն վրայ խօսք ըլլալով մասնաւոր ժողովքի մը քննութեան յանձնուեցաւ: Ժողովքը վերջին եղբակցութիւն այս բնու սր՝ ժամանակիս պարագայներուն նայելով հարկէ աւարկացուց հետ հաշտութիւնը հաստատել. և ստանց այս եղբակցութիւնը խորհրդակցանաց ատենին մէջ կարգացաւ Պ. Իսրայէլի: Խորհրդակցանքը պատշաճ գատեցան որ այս կարգացումը ծառը սպունկ և հասարակութեան մէջ հրատարակուի: Գունվար 9 ին հաշտութեան պայմանագիրը ընդունուեցաւ և հաստատուեցաւ:

Աստուհնիայի ժողովուրդը թէպէտ թագաւորութիւն սիրող ազգ մըն են, բայց ծովեզերքները և Օւսիցիլիի սահմաններուն մօտ տեղերը, որ տեղուանք որ օտարազգի մարդիկ դիւրաւ կրնան մտնել և իրենց կարծիքը խօսքով և տեսակ տեսակ գրուածքներով տարածել, երբեմն հասարակապետութեան կուսակից մարդիկ կը գտնուին, որ իրենք ալ չբխմալով իրենց չափն ու ուժը և իրենց կուսակիցներուն համարները, ատեն ատեն հասկընալու փորձեր կ'ընեն, յանկարծ մարդոց բազմութիւն ժողովուած տեղերը սահմանադրութեան վերջ ուղիք. ազգային պահպան զորք լեւի ուղիք, և ուրիշ ասանկ ձայներ հանելով. որպէս զի տեսնեն թէ բազմութիւնը այս ձայներուն ձայնակից մի կ'ըլլայ, անտարբեր մի կը կենայ. կը վրդովի և այն ձայնը հանդիման կը բնուէ մի: Աստուհնիայի քովերը Արիւնքը ըստաւ բազմամարդ գիւղը գեկուտեքեր 26 ին և 27 ին երկու իրիւրուն իրարու վրայ բանի մը երկու տասարդներ փողոցները սրտաւերով վերջիչեալ ազալակները կը հանէին: Իսրայէլիւնը ասանց ձայնակից չըլլալէն զատ շատ ալ նկղայան: Ազգակ հանդիմանքն քանի մը հոգի բռնուեցան. և ասանց վրայօք եղած հարցութիւնն ու քննութեան պըտուղը այն եղաւ որ՝ ասանց թեւազոր Պաշխատանէ և Վանիւտիսիի և Ռաթի անուն երեւելի մարդիկն ալ բռնուեցան և Սառմանա քաղաքը իրիւրեցան. որպէս զի այն տեղը գատուորները ասանց գատաստանը տեսնեն:

ՄԱՆԸՊ: Պ. կառիպարտի, որ իտալիացուց Ասորիայի իշխանութեանն զատուելու համար անցած տարի եղած պատերազմին գլխաւոր զօրապետներէն մէկն էր, և Ասորիայի ու Սառմանիայի մէջ հաշտութիւն ըլլալէն ետքը սակաւին ինքն մասնաւորապէս կռիւր շարունակելու մտքով քանի մը զօրքով Ա օմիպարտիային սահմանները կը սրտաւոր, և ետքը դուրս չի կրնալ ելլելքը հասկընալով և ձեռք անցնի նէ գլխուն գալիքը գիտնալով Ռաթիային փոխաւ, հիմայ Սաղարայի թանձերի մայրաքաղաքը կը գտնուի, Սառմանիայի հիւստատին (Ժնուպ) գալաւոր, որովհետեւ այս անուանի մարդս ներս առնող անկէց զատ մարդ չի

գտնուեցաւ: Ասորիայի ուրիշ տէրութեանց հիւստատներէն մէկն ալ ատոր երեսը չի նայեցաւ: Պ. կառիպարտի ինքը ինչպէս որ կը կարծուի, այն տեղերը կարեւորն չափ յարգութիւն գտնելու համար համաւահանեց. որպէս թէ օսմանեան մեծազօր տէրութեան և բարեգութիւն կայսեր կողմէն յատուկ գործով մը հան իրիւրեք է. բայց մարդու չի կրցաւ հաստացնել:

ԲՕՐԴՈՒԿԱԼ: Գունվարի 2 ին կառավարութեան խորհրդարանը բացուեցաւ. և վեհաօրէնութեան մէկ ձառ մը կարգաց. որով Բօրդուկալի տէրութեան հանդիսա մնալը մէջ բերելով բոլոր Ասորիայի խաղաղութեանց ատենները, Աստուածային նախախնամութեան և ազգին երեւելիներուն գործակցութեանն շնորհակալ կ'ըլլայ. օտար տէրութեանց հետ բարեկամութեան կապը չխախտիլը կը յայտնէ. և կը սրտով որ Տանիմարքայի տէրութեան հետ փոխադարձ դաշինք մը ըրեր է. որով Տանիմարքայի վաճառակախութեան ետքը Բօրդուկալի ծովերը. և Բօրդուկալի նաւերը Պաղդէ ծովուն մէջ ազատ նաւարկուի ընեն: Սուսաց տէրութեան հետ ալ պայման ըրեր է, որ Բօրդուկալի գործակալ ուսաց ծովեզերքները գայող նաւերուն տարած ինչքը՝ 100 ին 50 մաքս տալու չպարտուի. որ մաքսին ընդհանուր խափֆային մէջ գրուած է. և քանի ըստաւ տուրքն ալ չայց. (որ այն ջուրերը երկաթ ձգող նաւերուն մեծուեր համեմատելով հաստատուած տուրք մըն է): Այն մայրնէ որ Բօրդուկալի տէրութեան Արիւնքի և Վիլիանիայի մէջ և ուրիշ հեռաւոր տեղեր ունենցած երկիրներն ալ հանգիստ են. և հարաւային Արիւնքի Պարզիւր գաւառէն Արիւնքի Արիւնք երկիրը գաղթող բօրդուկալները աղէկ կ'ապրին. և այն գաղթակախութիւնը յաջողութեամբ ոտ ալ երթալու յոյս կայ: Չինաստանի Մարտո կղզին ուրուն մէկ մասը բօրդուկալներուն ձեռքն է, ազգային օրինաց և թագաւորական իրաւանց դէմ եղած երկու սպանութիւնը պատմելով կ'ըսէ որ պէտք եղած կերպով բողբ եղած է. և կը յուսացուի որ այն յանցանքը գործողներուն կողմէն ստաշած հաստացումը ըլլայ: Կը խոստանայ թէ տէրութեան եկամտից և թէ ծախուց կամ ուրիշ գործերուն մէջ կարելի եղած աղէկութիւնները մըսցընել, և այս բաներուն մէջ թող որ ազգին կողմանէ իրիւրեւ խորհրդակցաններուն գործակցութիւնը կ'ուզէ:

ԹՕՍԲԱՆԱ: Ասորիական կառավարութեան և Թօսբանայի մեծ գբոնի մէջ եղած դաշնագրութեան մը գործութեամբ՝ աւարկիցի վորքը ատեն մին ալ Թօսբանայի քաղաքները պիտի կենան. ժամանակին տեւողութիւնը որչա՞ռ չէ. միայն երբ որ մեծ գուբար գացէք բոն նէ պիտի երթան: Թօսբանայի կառավարութիւնը ասանց միայն տեղ պիտի ցրուեն. և թէ որ արտաքոյ կարգի կռիւ մը պատահի նէ՝ անոր ծախքը պիտի վճարէ. աւարկիցի վորքն ալ Վիլիանիայէն զատ ուրիշ տեղ կառավարութեան և ներքին գործոց վերաբերեալ բանի պիտի չխառնուին: Այս պայմանն հաստատուելէն և ՚ի գործ գրուելէն ետքը Թօսբանայի կառավարութեան խորհրդարանը բացուեցաւ:

ՅՈՒՆԱՍՏԱՆ: Թէնքէն կը գրեն կ'ըսէ քեզ ուրաքիք թէ քաղաքին զինուորական հիւանդանոցը, որ նոյն քաղաքին շինուածքներուն ամենէն գեղեցիկն էր, և շինուելը ծախք 300,000 քրախիֆ չափ գալցեր էր, հոյ ծարակ եղաւ: Գրեթէ մէկ վարկէնի մէջ հաղարուար քաղաքացիք հան գիւրեցան, կը բարկը մարերը համար ամեն մարդ իր ձեռքէն եկած օգնութիւնը ընելու: Բայց գէշն այն էր որ՝ գտնէ մէկ ջրմուղ (թուրմուղ) մըն ալ չի կար որ բանի գայ. ոչ կային, ոչ ջուր, վերջապէս՝ կրակ մարերը պէտք եղած բան մըն ալ չի կար: Ծրբանցքները որ ասանկ մեծ և ընդարձակ հասարակաց շինուածքի մը մէջ առատ ջուր բերելու էին, կաթիլ մը ջուր ալ չէին վազցնէր. որովհետեւ փողոցները (քիւնիկերը) ձաթած և ծակած ըլլալով ջուրը դուրս կը վազէր կ'երթար: Սառմանիայի մըն ալ պարագայ էին: Բարեբաղդարար հիւանդանոցը հիւանդ չէր մնացած. կրակը երեւելու պէս ամենն ալ դուրս հաներ մօտի տունները տարեր էին: Այս հրդեհին ըրած վնասը շատ մեծ է. մասնաւոր հիմայ որ յուսաց տէրութեան գանձատուր գրեթէ բոլորովին պարագայ է:

— Ենի խաբուի գուբար հայոց թագի բռնակիցներէն հանգուցեալ մինթանձի Վանասէ ազգայն իր կենդանութեան ժամանակը քսանը երկու հազար և հինգ հարիւր զուռուչ կուսի ըրած էր. որպէս զի երբոր նոյն թագը Երեզելի շինուի նէ՝ այն ժամանակը պէտք եղած ծախուցը գործածուի: Այսպէս դրամն իւր կենդանութեան ժամանակը ինչ միջեան հանգուցեալ Արիւնքի ամիրային յանձնած էր. և նա ալ Ենի խաբուի սուրբ Փրկիչ հիւանդանոցին ֆիւթիլըն ըլլալով յիշեալ ստակը նոյն հիւանդանոցին վախճի սընտուկը իբրեւ աւանդ գրած, և հաշուետու մարին մէջն ալ գրած էր:

Բանի մը տարի է որ՝ Ենի խաբուի գուբար երկիցի մըն որուն շինութեանը օգնական ըլլալու վախճալ Վանասէ ազգայն, շինուեցաւ. և այս տարի նոյն երկիցեցոյն քով գարատուն մըն ալ շինուեցաւ: Հիւանդանոցին վախճի սընտուկը աւանդ պահուած ստակին ալ պայմանը ընցուած ըլլալով հանգուցեալ Վանասէ ազգայն կտակագիրը որ այն ժամանակի Սրբազան Պատրիարքին կ'ըրէր ալ կընքեալ և հաստատուեալ էր, տեսնելով և ստուգելով հիւանդանոցի այժմեան ֆիւթիլըն և ազգային քաղաքական գերագոյն ժողովը անգամ խորասանձեան յարգապատիւ Պետրոս ազգայն, հաճեցաւ նոյն ըստակը հիւանդանոցին վախճի սընտուկէն հանել և Ենի խաբուի թագին սուրբ երկիցեցոյն և դուրստանը գործակալներուն տալ. որպէս զի նոյն սուրբ երկիցեցոյն և գարատանը մշանջնաւոր երկամուտ բերելու մէկ կարուած մը առնեն. և ապով հանգուցեալ կտակագրին բարի կամքը կատարած ըլլայ:

ՕՐԱՆՕՐԱՆ ԼՈՒՐ

— Օրային արիւթ: Դրանոցի Վանոցան քաղաքը յունվարի սկիզբները անհոյն փոխմարի մը պատահելով կառօն գեալին վրայ շինուած կոնտուր կամարըն շէնքերը բոլոր կործաներ. ամեն կըտորները տեղէն քակր ջուրին մէջ ընցուցեր է:

— Իշխանաբարութիւն: Դրանոցի Վէն Բօլ քաղաքը Պ. Տօլէն բժիշկը քաղաքապետներուն ըրած ին և կառավարութեանը դէմ միշտ պարտաւեր խօսելով, ես ըլլայի նէ աւելի աղէկ կ'ընէի բերելու առն ստացած էր: Օրուցուածքը համազիկ ըլլալով մը քանի մը անգամ կարծ միջոցներու մէջ քաղաքապետի փոխտեղին. բայց տեսնելով որ դուրս պիտի չէլէ Պ. Տօլէն ամենուն դէմ ալ բերու բան կը գտնէ կար, վերջապէս նոյն խի Պ. Տօլէնը քաղաքապետ ըրին: Այս պաշտօնախրով ընդունեց. բայց շուտով հասկըցաւ որ մէկ պաշտօնատէր մը արհամարհելը գիւրիս է. անձամբ այն պաշտօնը վարելու չըանբաւուր ուրիշ գուբարութիւններ ունի: Պաշտօնը ձեռք ձգելու աշխատեցաւ. ՚ի գործ գնելու աշխատեցաւ. բայց ձգելու աշխատութիւնը ամենէն եվել եղաւ: Հրամարականը տուաւ. քաղաքացիներէն բաղիպեալ ժողովը ընդունեց. սակայն տեղը առժամանակա կերպով անգամ պաշտօնը վրան առնող չգտնուեցաւ. նորէն Պ. Տօլէնը ստիպեցին որ առժամանակեայ քաղաքապետ ըլլայ: Կամայ ակամայ ընդունեց. բայց այս անգամի ընդունելը չափն առաջին անգամի ընդունելէն շատ տարբերութիւն ունի: Այն անգամ վերքը քաղաքապետ ընելուն որքան ուրախացաւ նէ, հիմա տեղը քաղաքապետ մը գնելուն անկէց շատ աւելի պիտի ուրախանայ:

ՀՐԵՏԱՐԱԿԻՉ

ԼԸԱԳՐԻՍ

Պրեսայի Գունվարի 2
Չամուռմեանց:

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՅՈՒՆ

ԻՏՊԱՐԱՆԻ ԵՈՂՎԱՆՆՈՒ ՄԻԻՆԻՆԻՍԵՆ
Ի ՎԵՐԻՍԻ ԻՆՆԵ